

ջանայ որ ինքն ալ անոր օգնէ . ասով  
երախտադիմութեն առաջին պարտքը  
կըկատարէ :

Ո՞եկիսօքով . ասանկով կամաց կա-  
մաց տղուն սովորական բան մը կըլ-  
լայ կարգը , կանոնը , մաքրութիւնը ,  
հնազանդութիւնը . ասանկով ծնող-  
քըն ալ աւելի սիրով կըկապուին ի-  
րենց որդւոցը հետ , և բոլոր տունը  
երջանիկ կըլլայ . վասն զի անոնք աղատ  
մնալով տղուն հոգէն՝ հանգիստ սըր-  
տով իրենց գործքին հետ կըլլան . և  
ամէն իրիկուն տղան աղատ ըլլալով  
տուն դարձած ատենը՝ սրտերնին կը-  
բացուի , տեսնելով որ անոր խելքը  
կամաց կամաց կըսըրուի , պակառութիւ-  
ները կըջնջուին , երթալով խելզք ու  
հնազանդ կըլլայ , և մօքը սիրոյն ար-  
ժանի :

Եւ երբոր տղան վեց եօթը տա-  
րուան կըլլայ՝ ամենեին դժուարութիւ-  
նքաշեր ուսմանց դպրոցներն ալ եր-  
թալու . ասկա թէ ոչ մեծնալէն ետքը  
ծնողքէն բաժնելը շատ դժուար է :

#### ԵՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ուղարեմէն ամսուն մէջ երիրագործէն ո-  
ղարդիղանէն ընելու :

Այս ամսուս մէջ կամաց կամաց հո-  
ղին կանաչ խոտերը կըթոռմին . բայց  
թէ որ անձրև գայ , ծառերուն ար-  
մատները նորէն հիւթ կըժողվեն ու  
պտուղներուն մեծ մասը կըհասուն-  
նան : Ութերուն վրայ մամնաւոր հոգ-  
պէտք է ընել , և անոնց տերեները  
փրցընել . բայց նայելու է որ բոլորն  
ալ չփետտուին . ծառերու վրայի մա-  
մուռներն ալ մաքրելու է : Ի՞անի որ  
յորդ անձրեները չեն սկսած՝ պէտք  
է ջրանցքները բանալ , ու անոնցմէ ե-  
լած հողը նոր անկուած որթերուն  
քովերը լեցընել : Պտուղները քաղե-  
լու ատենը աս է . բայց նայելու է որ  
աղէկ հասունցած ըլլան , ու այնպէս

փրցուին որ ծառին կեղեն ալ մէկտեղ  
չըրկըդուի , սղն ալ չոր ու բացըլլայ .  
չորցընելու համար փրցուցած խաղո-  
ղը , թուղը և սալորը բոլորովին հա-  
սունցած ըլլան նէ՝ աղէկ է : Այ-  
կրագործին ընելիքները շատ են աս  
ամսուս մէջ , և գլխաւոր երկու կըբաժ-  
նուին . նոյն տարուան բերքը քա-  
ղել , ու գալ տարուան հունտերը ցա-  
նել : Հանելու ցորենը ծեծելու ու  
մաքրելու է . բայց նայելու է որ հա-  
սուն ցորեն ըլլայ , և մանաւանդ մէջը  
օտար արմտիք կամ գէշ խոտերու  
հունտ խառնուած չըլլայ : Այ բանիս  
համար մէկ միջակ պարարտութիւն  
ունեցող արտ մը որոշելու է , ու միշտ  
անոր մէջ ցանելու է հունտը առնե-  
լու արմտիքները , վրանին մասնաւոր  
հոգ տանելով . բայց նայելու է որ ան  
արտն ալ անդադար նոյն բերքը բերե-  
լով իրեն մէջի հիւթը չկորսունցընէ .  
անոր համար մէջը անդադար պարա-  
րտութիւն խառնելու է : Այդեկութ-  
քը որչափ կարելի է շուտով ընելու է :  
Ան արտին մէջ , ուր որ ձմեռուան  
արմտիք պիտի ցանես՝ պէտք է առա-  
ջուց մէջը աղը ու մօխիր խառնած  
ըլլաս . և ամէնէն առաջ անթեր ու  
խոնաւ երկրին մէջ ցանես , ետքը ա-  
ղէկներուն մէջ : Այս պիտի ցանես  
հաճարը , ետքը գարին , վարսակը ,  
ցորենը . ասիկայ սեպտեմբերի 15էն  
ինչուան նոյեմբերի վերջերը կըցա-  
նեն . բայց փորձով տեսնուած էն՝ թէ  
որոնք որ շուտով ցանուած են՝ աւելի  
լեցուն ու աղէկ կըլլան : Հորենը ցա-  
նելէն առաջ կրածրէ՝ կրնաս անցը-  
նել , որուն վրայ ուրիշ ատեն կըխո-  
սինք : Իաց ՚ի արմտիքներէն կընաս  
ցանելնաև տեսակ տեսակ ընդեղէն-  
ներ :

Արմտիքները հնձելու համարնայե-  
լու է որ անոնց տերեները ձերմը-  
կած ըլլան , հասկերնին ալ հասուն-  
ցած , անանկ որ մատով չկարենան  
ձզմուիլ . բայց ան երկիրները՝ ուր որ

վախկայ սառոյցը կոխելու, աս աստիշան չհասած ալ կրնան հնձուիլ, միայն թէ հնձելէն ետքը աղէկ մը չորցընելու է: Դետնախնձորները հանելու համար՝ նայելու է որ անոնց տերեները աղէկ մը չորցած ըլլան: իսկ պահելու համար պէտք է այնպիսի տեղ մը դնելոր չոր ու քամիոտ ըլլայ: բայց տաքէն զգուշանալու է: Ի՞նասուններուն խոտերը հնձելէն ետքը պէտք է աղէկ մը չորցընել, չէ նէ խոնաւութենէն տաքութիւն կառնեն ու կաւրուին: Դէզ դէզ ընելու ատեն կարգ մը խոտ՝ կարգ մըն ալ գարիի կամ վարսակի յարդ դնելով, որչափ կարելի է ամուր կապելու է: ասանկով խոտը աղէկ կրպահուի, մէջի յարդն ալ նոր համ մը կունենայ, որ կենդանիք ախորժելով կուտեն:

Ախարները խոնաւ տեղուանքպէտք չէ արածել. վազ զի ամառուընէն ետքը վրանին ցօղ իջած խոտերը վընասակար են: Երբոր օդերը զով են, կովերը ինչուան իրիկուն կրնան արածիլ. բայց առաւօտանց զանոնք դուրս չհանած՝ պէտք է մէյմը կթել, մէյմըն ալ իրիկունը դառնալնուն պէս. կթելու կովերուն դեռ կրնաս երկայն ատեն կանաչ խոտ տալ: Հյուրտերը սկսելուն պէս՝ ձիերը չոր տեղուանք փոխադրելու է. եզներուն ալ խոտ ու բուսոց արմատներ տալու ատենդ հետը քիչ մը աղ ու ձաւար՝ խառնէ, որպէս զի օդին փոփոխութիւններէն վրանին հիւանդութիւն չկայ. բըրդոտ կենդանիներուն ալ, մանաւանդ ոչխարներուն ամէն առաւօտ արծելու հանելէն առաջ կտոր մը վարսակ կրնաս տալ: Ի՞ս ամսուս մէջ կարագը աղոտելու կամ հալեցընելու է ձմեռուան համար, որովհետեւ աս ամսուան կարագները ամառուաններէն աղէկ կըլլան:

Պարտիզպանը պէտք է տաշտաթաղ ըրած մեխակներուն ձիւղերը բաժնէ՝ երբորարմատ կուտան. լեմոնի

ու նարնջի ծառերը ձմեռնոցները քաշէ, և պարտէզի հողերուն մէջ խառնէ աղք, անտառի հող, ծառի տերեներ, կաւոտ հող, որպէս զի ձմեռուան մէջ ասոնք փատելով՝ բուն հողուն հետ խառնուին ու զանիկայ պարարտացընեն, և անով գարնան բոյսերը աղէկ ծաղկին:

### ԱՐԱՐԱՏԻ ՔՈՐԻ ԹԻՒՆ

Ի՞նքութիւն է բահելով շինաց :

ՈՒՑԵԼԻՔԻ ԸՆՄԵՐՈՒԹԻԾ, և զանոնք պահելու ու պատրաստելուն կերպը գիտնալը այնչափ հարկաւոր է՝ որչափ որ չկարծուիր. և մեծապէս կրսխալի ով միտքը կըդնէ թէ ամէն կերակուր՝ ամէնուն համար առողջարար է: Ի՞նդ հանրապէս պիտի գիտցուի, որ շատ փափուկ կերակուրներով տղաք խիստ թոյլ ու վատաւողջ կըլլան. բայց աս ալ նայելու է որ տղոց կամքը կատարելու և սրտին ուզածէն չգրկելու համար թող չտրուի որ գժուարամարս կերակուրներ ուտեն, որով իրենց ստամոքսն ու փորոտիքը շատ հիւանդութիւններ կունենան, կամ այնպէս կըտկարանան որ ինչ և իցէ բանէ շուտով մը կըմասուին: Ի՞ս բանս խիստ յայտնի կերենայ հարուստներու և միջակ մարդկանց կամ գեղացոց տղոցը վրայ, որոնց ուժն ու առողջութիւնը մէկմէկէ շատ կըտարբերին: Հարուստի տղուն կերածը ազնիւ ու փափուկ է, բայց ընդհանրապէս տկար ու հիւանդու կըլլայ. ընդհակառակն միջակ մարդու տրդուն կերածը սովորաթար պարզ է, ուստի աւելի ուժով ու առողջ կըլլայ: Չենք կրնար ըսել թէ գեղացի տղոց առողջ ըլլալը ուրիշ բաներէ ալ չկախուիր. բայց կերակուրն ալ մեծ պատճառներէն մէկը ըլլալուն ամենեին տարակոյս չկայ:

Հիմա տեսնենք թէ այլեայլ կի-